



ԱԶԳԱՅԻՆ - ՈՒՆԱՍԻՐԱՅԻՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ՊԱՏԿԵՐԱԶԱՐԻ
 ԱՄՍՏՈՍԻՐ

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն

ՊԱՏՄԱԿԱՆ ԷԶԵՐ

ՆԵՐՍԷՍ ԵՒ ՍԱՀԱԿ ԻՇԻԱՆԱՊԵՏՔ ԻՏԱԼԻՈՑ

Յ ՈՒՆՈՒԱՐԻ 17էր 547 տարւոյն, առաւօտուն կանուխ, երբ Տոտիգաս Գոթաց երիտասարդ թագաւորը յաղթական գունդովը կը մտնէր Լ. Պետրոս եկեղեցին, և գոհութիւն կը մատուցանէր Աստուծոյ՝ Հոովմ քաղաքն իր ձեռքը մատնելուն համար: Հոովմէական պերճութիւնը խոնարհած էր բոլորովին և Բիւզանդիոնի կայսերական բանակները խորտակուած բարբարոսաց ուժին դիմաց: Աշխարհիս ստիբայտող Հոովմայեցիք իրենց կեանքը կը պաղատէին Տոտիգասէն, որուն դիմաց ելիք էր արիւթեամբ Պեղզգիտս Սարկաւազը, և եկեղեցւոյ մէջ՝ աւետարանն ի ձեռին, անոր զթութիւնը կը հայցէր քաղաքացւոց կենաց խնայելու համար: Քահաճայսպետը փախած ի Սիկիլիա, և Բիւտարիոս ձերուռի արիասիրտ զօրավարը, պարսկական բանակներու ջախջախիչ և նոյն իսկ Գոթաց երբեմն սարսափը, սրտից աւէն տազնապած՝ բոթ բոթի վրայ կը հասցնէր առ Յուստինիանոս և նոր բա-

նակներ կ'ուզէր իտալիան փրկելու համար: Սակայն ի զուր էր ամէն ջանք. բանակներ կը յաջրորէին իրարու, բայց յաղթութիւնը հետու էր անոնցմէ. այն պիտի զար բոլորովին անակնկալ, չկարծուած անձէ մը. հայ մը պիտի վերականգնէր իտալիան իւր խաղաղութեան և յաջողութեան օրերով: Սա էր Ներսէս: Ներսէս առաջին հայը չէր որ այս Գոթաց պատերազմին համար իտալիա կը կոխէր. սակայն առաջինն էր որ հոովմէական բանակներու բարձրագոյն հրամանատարութեան զաւազանն ունէր իր ձեռքին մէջ: Ուրիշ Ներսէս մ'ալ իրմէ առաջ կը յիշատակուի արդէն, որ ամբողջ հայկական գունդով մը օգնութեան կը վազէ Բիւլտարիոսի՝ Ռիմինի, Միլան քաղաքներու պաշարման և թոսքանոյ և վենետիկոյ զաւառներու ասպատակութեանց միջոց: Բայց փառասիրութիւնը կը շլացնէ զինքը յետ բազմաթիւ յաղթանակներու, և երբ կ'ուզէ բանակը երկու գունդերու բաժնելով՝ միոյն կառավարութիւնը ինքնազուխ անձին սեպհականել, կը կանչուի Պոլիս: Երկու հայեր են դարձեալ այս պատերազմաց մէջ յաղթական մենամարտիկները: Վերոնայի պարիսպներու ներքև,

ուր գոթական ոյժը բովանդակ ամրացած էր իբրև իրենց մայրաքաղաքին մէջ, իւր քաջութեամբ նշանաւոր կը հանդիսանայ Արտաւան մը di nazione Armenica, ըստ պատմեաց : Սա հարիւր քաջերու գլուխ անցած՝ զիշերանց կը մտնէ պարսպի աշտարակներուն միոյն դռնէն, զոր մատնիչ պահակ մը բաց թողուցած էր, և ամենամեծ արագութեամբ կը սպաննէ բոլոր միւս պահակներն ու կը տիրանայ շրջակայ տուններու : Գոթացիք յանկարծ աշտարակին վրայ հռովմէական զինուորներ տեսնելով կը շուարին, և քաղաքն առնուած համարելով՝ ուրիշ դռնէ մը դուրս կը խուժեն փախչելու : Ի զուր Արտաւան իսկոյն լուր կը հասցնէ՝ զօրավարներու յաջողութիւնն աւետելով . անոնք փոխանակ բանակը քաղաքին վրայ քալցնելու, վիճարանութիւն մը կը սկսին՝ թէ ինչպէս այսպիսի հարուստ քաղաքի մը աւարը մէջերնին պիտի բաժնեն : Մինչև որ քիչ վերջ տեսնելով հռովմէական բանակին անշարժութիւնը, զոթացիք կ'անդրադառնան և կ'իմանան իրենց սխալը, և կատաղաբար վերադառնալով կը յարձակին Արտաւանի և իւր գունդին վրայ : Արտաւան և քանի մը քաջեր միայն կ'ազատին՝ նետուելով աշտարակէն վար և դէպ ի բանակը փախչելով : Եթէ պատմիչներ յայտնապէս վրկայած ալ չըլլային, պիտի գուշակէինք արդէն՝ թէ որքան դանտութեամբ կշտամբած պիտի ըլլայ Արտաւան հռովմէական բանակին վարիչ տանուումէկ զօրավարները :

Արթնցան, բայց շատ ուշ, և այլ ևս հնար չկար վերոնայի առումը կրկին փորձելու . ամօթահար՝ թողուցին զայն և դիմեցին Փասնցա քաղաքին վրայ՝ որուն կը յուսային դիւրաւ տիրանալ : Հոն Արտաւան ցուցուց յետին անգամ մ'ալ հայկական արիւթիւնը, բայց հակառակ բաղդը, որ միշտ հայու ընկերն է, ընկճեց զինքն ալ : Մինչդեռ երկու բանակներ ճակատած կը սպասէին նշանի, Տոտիզասի բանակէն խոյսացաւ ամհի գոթացի մը, և հռովմէական բանակը նախատելով հրաւէր կար-

դաց մենամարտի : Միջին դարը սկսած էր . մենամարտը պատերազմներու միտրին ներդաշնակ introduzione կամ intermezzo-ն կը կազմէր : Արտաւան միայն արիարար սլացաւ բարբարոսին վրայ և տէգի առաջին հարուածով տապալեց զայն . ընկերներուն առդակը չթողուց լսել անոր մահուան հռնդիւնը . և մինչ կը ծոք երկրորդ սուրի հարուած մ'ալ անոր զլիտն վրայ շողացնել, անոր ցցուած նիզակը մխուեցաւ իւր կողորդին մէջ : Սոյնպիսի մենամարտի ուրիշ դիւցազն ալ յանուանէ կը յիշատակուի Anzelas օմն di nazione Armenica : Հայկական Շնչամար ո՛ր անուան պիտի համապատասխանէ այս Anzelas չեմ գիտեր . սակայն զորժը քաջութեան էր, Ապենինեան լեռներու առջև՝ ուր երկու թշնամի բանակներ շարուած կը դիտէին իւր մենամարտը Cocas գոթին հին : Հայու բազկէն խոյսցած հարուած մը հսկայ գոթացին տապալեց նոյն իսկ ներսէսի աչքերու առջև :

Հայը կը խառնուէր բիւզանդական բանակներու մէջ ինչպէս համեմ մը, քիչ քանակութեամբ բայց մեծ ազդեցութեամբ, և կը ծառայէր յունաց ու հռովմայեցոց սըխալներն ու պէտքերը հոգալու և դարմանելու : Անհատական քաջութիւնը պակաս չէին երբէք բիւզանդական բանակէն, սակայն զօրավարներու անյագրամասիրութիւնն ու անդադար վէճերը միշտ արգելք կ'ըլլային անոնցմէ օգտուելու հասարակաց բարւոյն համար : Պրոկոպիոս՝ որ իւր Գոթական պատերազմի պատմութեան մէջ Ռեխսարիոսը կը զրուատէ և ամէն պարտութեանց պատճառ ձախող բաղդը կը համարի, բողոքովին տարբեր լիզու մը կը գործածէ իւր Anecdota կամ Գաղտնի պատմութիւնք գրութեան մէջ : Փանի որ դեռ ողջ էր Ռեխսարիոս, քանի որ դեռ անոր պաշտպանն էր Յուստինիանոս, պատմիչը ստիպուած էր ճշմարտութիւնը լռելու . սակայն անոր մահուանէ վերջ ազատաբար մի առ մի կը շարէ անոր գործած սխալները զանազան պատերազմաց մէջ . կը կշտամբէ զինքն իբրև արծաթասէր ու կաշառակեր . կը պատմէ



Յեզեքիա Կայսրաւիկն և Ներսէս պատրիկ Ի Հասննու

Թէ ինչպէս Հերովդիանոս Սփռէղոյի կառավարիչը բռնազատուեցաւ զրժեխիւր հաւատարմութեան երզման և քաղաքը Գոթաց ձեռքը մատնելու, պարզապէս այս ագահ և անյազ հրամանատարին պահանջած դրամոյ գումարը քաղաքացիներէն հայթայթել չկարենալուն համար, և չուզելով զանոնք յանիրաւի կեղեքել: Երբ տարիներէ վերջ Ներսիսի քաղղն ալ մատնուեցաւ Սփռիս կայսրուհւոյն ձեռքը, այս կայսրուհւոյն զբողոթեամբ նման ամբաստանութիւն մ'ալ Ներսիսի համար ըրին իւր Թշնամիները, գրելով իտալիայէն առ Յուստինոս Բ. կայսրը, Թէ բոլոր ժողովուրդը կ'ընտրէ աւելի Գոթաց ծառայել քան այսպիսի արծաթաւէր ու կեղեքիչ հրամանատարներու:

Կայր արդեօք շիտակ հիմն այսպիսի ամբաստանութեան, Թէ լոկ զբարատութիւն մ'էր, չենք կրնար ստուգել: Երկու զօրավարներու ալ վախճանը նոյն եղաւ. յետ փառապանծ յաղթանակներու և տաժանելի պատերազմաց մէջ կեանքերնին մաշելու, անարգաբար պաշտօնանկ եղան. և եթէ Ներսէս Բիւխարիոսի օրինակէն խրատուելով զգուշացաւ Պոլիս վերադառնալէ, խեղճ Բիւխարիոս քաւեց իւր միամտութեան յանցանքը աղքատութեան ու արհամարհանաց տազնապնեբու մէջ: Արասպելիս՝ բայց սրտանմլիկ աւանդութիւն մը և ներկայացնէ մեզ զինքը չքաւորութեան յետին տառապանաց մէջ. քաջ ու վսեմ զօրավարը, յաղթանակներով պծնուած Պարթեաց և Գոթաց ահարկու իշխանը, հռովմայ մէջ Թագաւորի անուն կրող յաղթականը, ծերացած նուազած կորուսած մինչև իսկ աչաց լոյսը, գաւազան մը ի ձեռին, միւս ձեռքով յեցած իւր աղջկան ուսին՝ դռնէ դուռ կը Թափառի պանդուխտ՝ օրապահիկ հացը մուրալով:


Իսկ Ներսէս որ ութսուն տարեկան հասակին մէջ կը յաջորդէր անոր, յաղթանակէն՝ յաղթանակ կը բարձրանար բարդիթեկերուն վրայ: Այլ որ ճանչցած էր զինքը բիւզանդական Որդունեաց պերճութեամբ մէջ, ուր իւր ներքինութեան հանգամանք

ամէն դուռ կը բանար իր առջև, զարմացաւ երբ լսեց անոր իտալիոյ հրամանատար կարգուիլը. ոչ ոք կրնար գուշակել որ պալատի զեղիութեանց ու թուրութեանց մէջ սնած, վտիտ ու տկար ծերունին ութսնամեայ, ունենար դեռ այնքան ոյժ բուրովին տապալելու Գոթաց յաղթական ամբարտաւանութիւնը, դողացնելու զաղդիական հրոսակները, Լոնգորարտաց մարտասէր աշխոյժը զսպելու և իտալիան վարկեան մը բոլորովին պատերազմական հոգեքէ ազատ ու խաղաղ, երջանկութեամբ շէնցնելու:

Այս ամէնը սակայն ըրաւ Ներսէս: Վնենտկեան աւանդութիւն մը, հին ժամանակագրի պատառիկներու վրայ յենլով, երկար ժամանակ զՆերսէս պատուած է իբրև հիմնադիր երկու եկեղեցիներու, Տ. Teodoro և Տ. Geminiano, և յետոյ դարձեալ բերած է զինքն ի վնենտիկ, ճոխացած գոթական աւարներով, իւր պաշտօնանկութեանէն վերջ և հոն բնակեցուցած է մինչև իւր մահը: Այսօր հին վաւերագիրներու համար ալ փոքրիկ թերահաւատութիւն մը կարևոր է եթէ ստոյգ պատմութիւնը կ'ուզենք գտել: Միջին դարու ժամանակագիրը, որուն պատառիկները կը պահուին ցայսօր Վնենտիկոյ դիւանին մէջ, շփոթած է ապահովաբար յետնագոյն և ոչ—հայ Ներսէս մը մեր պատրիկին հետ: Բերանացի աւանդութեամբ յսելով Թէ Ներսէս մ'է այդ եկեղեցիներու շինողը, իսկոյն աչքը դարձուցած է Ներսէսներու մէջ ամենէն շքեղ փայլողին. և միթէ բնական չէ՞ր իրեն խարուիլ, Հաւատարիմ պատմիչներ պատմած են Ներսէսի բարեպաշտութիւնը. — չէ տուած երբէք պատեբազմ մը ստանց կանխաւ երկար ազօթելու և Ս. Աստուածածնայ յանձնելու իւր յաղթանակը: — Վնենտիկ գաղղիացի հրոսակներով ողողուած էր. Ներսէս բիւզանդական զօրքն իտալիա անցնելու համար վնենտկեան ճախտախուտներու մէջէն կ'անցնէր, և աչաց հանկէպ ամենադժուարին և շատ տարակուսական ասպարէզ մը կը նշմարէր: Ի՞նչ աւելի բնական ուրեմն,

քան ուխտել տալ իրեն հոն այդ ճարձա-
խուտներու մէջ յաղթական Ս. զօրավա-
րաց եկեղեցիներ կանգնել, եթէ յաղթու-
թիւն շնորհէ իրեն երկինք, և զայն փա-
նօք ստանալէն վերջ, զալ ու իւր ուխ-
տը կատարել, իտալացի մը պիտի ըսէր.
Seppure non sia vero, è ben tro-
vato.

սի անունը սարսափ եղաւ յաղթական Գո-
թաց, որոնք փոքրիկ ճակատամարտներու
մէջ մի քանի անգամ յաղթուելով, դարան-
ներ սկսան հնարել հռովմէական նոր ուժը
խորտակելու համար, սակայն ի զուր. Ներ-
սէսի արիութիւնը ամէն ինչ կը յաղթէր, և
ստանց չափազանցութեան կարող ենք ըսել՝
որ երկու պատերազմ միայն բաւական ե-



Գամբարան Մանակ Հայկազնի ի Հառեհնա
(միջին կողը)

Ներսէսի մեծ խոհեմութիւնն եղաւ չը-
զբզոել բնաւ գաղղիացիները, շեղիլ ճախ-
ճախուտներու մէջ և բանակը ամբողջ Հոռ-
ւեննայի մէջ ամրացնել, բովանդակ իտա-
լիոյ մէջ միայն այս քաղաքը մնացած էր
հռովմէական կայսրութեան հպատակ:

Տոտիղաս զգաց որ այս նոր փոթորիկը
պիտի ջախջախէր զինքը բոլորովին. Ներսէ-

զաւ Գոթաց իշխանութիւնն ու անունը աշ-
խարհի պատմութեան մէջէն ջնջելու: Ta-
gina-յի պատերազմը՝ Ապենինեան լեռ-
ներու ոտքը, հռչակաւոր եղաւ Տոտիղասի
մահուամբ, արիասիրտ թագաւորը մահա-
մերձ առիւծի ուժով պատերազմեցաւ, և
միայն իւր պահպաններու զիակներու
շեղջակոյտը տեսնելով՝ ստիպուեցաւ փախ-

չիւ հինգ քաջերով: Բայց իւր մահը գրուած էր. Ասպատին նիգակը հասաւ իւր ետեւէն և մահացու վէրքը դրոշմեց:

Այս պարտութիւնը և Տոտիդասի մահը ընկճեց բոլորովին գոթական արիւնքութիւնը. և թէպէտ իսկոյն նոր թագաւոր մ'անուանեցին թէյան, սակայն այդ վերջին յուսահատական փորձն էր որ կ'ընէին: Հռովմ շնչեց դարձեալ ազատութեան շունչը Ներսէսի հովանաւորութեամբ, որ հակոտակ իւր ծերութեան, երիտասարդի արիտթեամբ ամէն կողմ կը հասնէր թըշմամուոյն ետեւէն և կը հալածէր քաղքէ քաղքը: Գոթական րանակը յետին անգամ մ'ալ ամբացաւ Նէսպոլսոյ մօտ Cumma քաղքին մէջ, և թէյա նոր թագաւորին հրամանատարութեամբ յետին վճռական պատերազմը փորձեց Վեսուլի բոցերուն առջև Nocera-յի մօտ: Երեք օր տեեց արիւնահեղ ամեհի կռիւր, երկարատե տազնապալից հոգեվարք մը. թէյա առիւծաբար կռուեցաւ անդադր, և ամբողջ ազգաց պատերազմներու պատմութեան մէջ գրեթէ անգոյգ անուն մը թողուց. երկու անգամ ստիպուեցաւ փոխել իւր վահանը զոր այլ ևս չէր կրնար ուզածին պէս շարժել անոր վրայ միտած նետերու ծանրութենէն: Երբորդ անգամ մ'ալ կը փոխէր՝ երբ ճիշդ այդ պահուն նետ մը մխեցաւ սրտին: Տապալեցաւ դիցազնը, բայց պատերազմը կատաղաբար շարունակուեցաւ դեռ ամբողջ նոյն օրն ու յաջորդ օրն ալ մինչև երեկոյ: Այառեցաւ վերջապէս իրենց ոյժն ալ, և գոթական հրամանատարը խոնարհեցան Ներսէսի առջև, զէնքերին թողլով ու զթուրիւն պաղատելով:

Ներսէս՝ յաղթական զինուր, յաղթական եղաւ մանաւանդ քաղաքագիտութեամբ. պարտեալ գոթացի զօրաց ազատութիւն ու միջոցներ տուաւ իտալիայէն դուրս ելլելու. իսկ անոնք որ փափաքեցան իտալիոյ մէջ մնալ, յանձն առին հպատակիլ հռովմէական օրինաց:

Ազգ մը ջնջուեցաւ սրաթոիչ ասուպի նման և իտալիա խաղաղութիւն գտաւ:

Իսկ Ներսէս որ պատերազմական դաշտերու վրայ այսքան փառապանծ անուն մը ժառանգոր էր, ցուցուց իսկոյն թէ գիտէր խաղաղութեան ժամանակն ալ երջանկութիւն սփռել իւր շուրջը: Հռուսեննա, ուր հաստատեց իտալիոյ կառավարութեան աթոռը, իրրե փոխարքայ և ընդհանուր հրամանատար իշխանապետ, մինչև այսօր կ'ընծայէ ի սքանչացումս այցելուաց S. Vitale և S. Apollinare երկու եկեղեցիներ, ճարտարապետական արուեստի հրաշալիք միւսերեսական շքեղ նկարներով ծեփուած: Հոն կը տեսնենք Յուստինիանոսն ու թէէտորա իրենց արքունական իշխանագուններով շրջապատուած. հոն է նաև Ներսէս, թէէտորա կայսրուհուն շալկողմը, թերևս առաջին հայը որու ստոյգ դէմքը տասնուչորս դարերէ վերջ դեռ տեսնել շնորհուած է մեզ մինչև այսօր: Հոն դրուած էր նաև Galla Placidia հուշակաւոր կայսրուհւոյ շիրիմը արծաթի թիթեղներով ծածկուած, և մահական սափորի վերև գտնուող փոքրիկ պատուհանիկէ շատ դարեր ժողովորդը կրնար տեսնել այն անձը, վսեմ կայսրուհին, որ եղաւ դուստր թէէտորսի, քոյր Ունորիսի և Արկադիոսի, հարսն Աղաուլֆի, յետոյ Կոստանդի և մայր Վաղենտինոսի. այն հուշակաւոր կիներ, որ յուզեց շատ սրտեր ու կրքեր, և որ յետոյ գիտցաւ ըլլալ սրբուհի մը: Հոն այն փոքրիկ ծակէն կը տեսնուէր նա դեռ պարտուած փառահեղ մետաքսեղինաց և կայսերական ծիրանեաց մէջ մինչև 1577, երբ մի քանի հետաքրքիր տղայք մտի կտոր մ'ուզեցին այն ծակէն ներս մտցնել. կայսրուհին իւր փառօք և շքեղ զգեստներով յանկարծ փոքրիկ կոյտ մը դարձաւ մոխրոյ և դարեր աւաղեցին եղած կորուստը: Եկեղեցիներու հետ քաղաքական շինութիւնք ալ սկսան պճնել իտալիան. Հռովմէն մի քանի մղոն հեռու ցայսօր կանգուն կը մնայ քարաշէն կամուրջ մը յոխորտ արձանագրութեամբ

Qui potuit rigidas Gothornm subdere mentes
Hic docuit durum flumina ferre jugum.

Նախանձը սակայն չինայեց նաև այսպիսի քաջ իննսնամեայ ծերունին: Յուստինիանոսի յաջորդած էր տկար Յուստինոսը և թէևոտրա կայսրուհւոյն սեղ արքունեաց մէջ կ'իշխէր ամբարտաւան ու շոտյլ Սոփիան, որ նախատալից ծաղրաբանութեամբ մը ետ կանչեց զՆերսէս, հրամայելով որ երթայ Պոլիս ու արքունեաց

շուեցաւ ի Նափոլի, թողլով իտալիոյ կառավարութիւնը թոյլ և անկարող Լոնկինոսի ձեռքը որ առաջին անգամ Փոխարքայի (Esarca) անունը սեպականեց իւրեն: Ներսէսի հեռանալը բաւական եղազարձեալ յանդգնութեամբ լեցնելու բարբարոսաց սրտերը: Գաղղիացիք, Հոնք, և մանաւանդ Լոմպարտացիք խուժեցին դար-



Դամիարան Ստեփանոսի և Զայիսի Ի Զաւաննու (երկու ծայրերը)

օրիորդներու և աղայիներու հետ ձեռք առնու իլն ու կարծառը:

Բելիսարիոսի օրինակով խրատուած էր Ներսէս. զայրացած մերժեց սէգ և անգուժ կայսրուհւոյ հրամանը և փոխադարձ սպառնական պատասխանով մը զօհացաւ. «Պիտի հիւսեմ այնպիսի կտաւ մը՝ որմէ շատ զժուարաւ պիտի կարենայ ազատիլ կայսրութիւնը»: Այսպէս ըսաւ ու քա-

ձեալ իտալիոյ վրայ, Ներսէսի նախանձոտը ու հակառակորդը ամբաստանեցին ու զըրպարտեցին զինքը, այնպէս հաւատացնելով իբր թէ ինքն եղած ըլլայ բարբարոսները զբզոող ու հրաւիրող, ըրած սպառնալիքը կատարելու համար զործով: Այսպիսի զրպարտութիւն մը ինքնին կը իսպառաւ կուրի, երբ տեսնենք զրեթէ հարիւրամեայ ծերունին, որ զիջանելով Յովհաննէս քա-

հանայապետին պաղատանաց՝ դարձեալ յանձն կ'առնու վերադառնալ ի Հոռով՝ Բայց այս դարձը շատ ուշ էր այլ ևս. Հոռով՝ եղաւ պատկառելի և դիւցազն ծեւունւոյն համար միայն մահուան անկողին մը. լացին զինքը նոյն իսկ իւր ռիւսերիմ թշնամիք և ամենաշքեղ յուզարկաւորութեան հանդէսներով փոխադրեցին մարմինը ի Պոլիս:

Vir illustrissimus եղաւ անունը պատմութեան էջերու մէջ:

Իրմէ գրեթէ դար մը վերջ (658) ուրիշ հայ մ'ալ, Սահակ, կ'իջնէր կենայ գերեզմանի լուսթեան մէջ և շիրմին վրայ շատ խօսուն համբաւը կը դրոշմուէր *Universae Armeniae decus magnum*:

Խտալիոյ փոխարքայից շարքին մէջ գրեթէ քան զամէնն աւելի անուանին, իւր պաշտաման սկիզբն ու վերջը երկու ապրտամբները ընկճելը կը սահմանեն: Ելելթերիոս փոխարքայն ընդդէմ կայսեր թագաւոր անուանուած էր, և արքունի թագով կ'ուզէր պսակուիլ ի Հոռով. և Սահակ հայկազն պատրիկը հաւատարիմ բանակին գլուխ անցած՝ առանց զէնք գործածելու կը ջրուէ ապստամբ զինուորները և կը մեռցնէ արքունական թագին յափշտակողը:

Երկրորդ անգամ նոյն փառասիրութեան գոհ եղաւ Մօրիկ դիւանապետն, որ ամբացած Հոռովայ մէջ, մերծեց հնազանդիլ Սահակայ իշխանութեան, և նոր բանակ կազմելով յուսաց վերստին կանգնել հին հոռովմէական կայսրութիւնը, զատելով բուրորովին արեւելեան կայսրութենէ, որուն մէջ մարզը եղած էր Խտալիս: Սակայն փութով հասաւ դարձեալ Սահակայ հաւատարիմ գունդը. և փախստական Մօրիկը, որ ապաւինած էր Ս. Աստուածածնայ եկեղեցին, բռնութեամբ հանուելով անտի, գրուիւր կտրած կը տարուէր ի Հուսաննա:

Այս երկու սահմաններու մէջ բազմաթիւ պատերազմներ փայլեցան ու փայլեցուցին Սահակայ սուրբ: Փոխն ի փոխ զանազան քաղաքներ բարբարոսներէ անցան

բիւզանդացւոց ձեռքը կամ փոխադարձ. մինչև հուսկ ուրեմն Լոմպարտական ուժին առջև անկարող զգաց ինքզինքը Բիւզանդիոնի հպարտութիւնը: Սահակայ խոհեմութեամբ կնքուեցաւ պատուաւոր խաղաղութեան դաշինք մը լոմպարտացւոց թագաւոր Հոռոպրի և բիւզանդական կայսրութեան մէջ: Հռուսննա, վկայ Սահակայ քաջութեանց և պատերազմաց, ամփոփեց իւր մէջ նաև անոր շիրմը: Տեղական աւանդութիւն մը ժողովրդեան մէջ դեռ կը շարունակէ կոչել զինքը սուրբ, բայց ինչ հիմամբ՝ անծանօթ է մեզ:

Հ. Յ. ԱՊՅԵՐ

ԼԵԶՈՒՄԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՈՅԳ ԵՒ ՍՏՈՅԳ ԲԱՌԵՐԸ

Պրն. Յ. Գազանճեանի բանասիրական մի յօդուածում (Արևել. Մամուլ. 907, Ա. եռամսեայ) կարդացի Ասոյց և Սոսոյց բառերու մասին անյաջող մի քայքայութիւն: Յարգոյ յօդուածագիրը նախդիրներու վրայ խօսելով, ի միջի այլոց կ'ըսէ նաև, թէ առ և շատ նախդիրները պահուած կան հայերէն առ—ոյց և ստ—ոյց բառերու մէջ՝ բարդուած ոյց արմատով:

Ընդունելի է որ այդ կարծիքը առ—ոյց բառի համար համոզեցուցիչ է, հետևաբար այն եզրակացութեան կրնանք յանգիլ որ առ—ոյց բառը կազմուած է առ նախդիրէ և ոյց արմատէ. ոյց՝ (= ոյժ) զանազան ձևեր ստացած լինելով հայերենի մէջ, ենթաձև՝ կը հանդիսանայ կարգ մը բառերու, որոնք թէև բաւական հետացած ըլլալով իրենց նախնական արմատէն՝ անճանաչելի կը մնան գրեթէ, սակայն

1. Մենք ենթաւեր բարձր աւելի յարմարագոյն նկատեցին արտայայտելու համար նոյն արմատ բառերու ձևափոխուելով Թարմէ հոանալը. կը յուսանք որ Հայք Անդրկիսանի այս յաշող Քարգմանութիւնը ընդունելութիւն կը գտնէ մեր զբաղանութեան մէջ: